



ԲՈՐՈՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԳԻՏԱԿԱՆ

Դ. ՅԱՐԻ 1890

Տարեկան 8 ֆր. ոսկի — 4 ուր.:
 Անդրսինայ՝ 5 ֆր. ոսկի — 2 ուր. 50 կ.:
 Սկի թիւ. կարծե 1 ֆր. — 50 կոպ.:

ԹԻՒ 9 ՍԵՊՏԵՄԲԵՐ

ՈՐՄՈՐԾՅԱԳՔԷՆ

ՊԱՏՄԱՐԱՆԱԿԱՆ

ՊԱՏՄԱՐԱՆ ՈՐԺԷՐ ԱՎՈՐՈՆԵՅՆԵՐԸ



այոց դարձին պատմութիւնն աւանդած են մեզ Ագաթանգեղոս, Խորենացի եւ Ջեմոր, որոնք աղբիւր են միւս այլ Հայ պատմագրաց այս ժամանակի պատմութեան, թէպէտ ասոնցմէ անկախ՝ ակնարկութիւնք կը գտնուին Բուզանդայ, Եղիշէի եւ այլոց քով: Ջեմոր այժմու կերպարանաց մէջ կ'ենթացրէ զԱգաթանգեղոս, նոյնպէս նաեւ Խորենացի՝ որ թէեւ ուրիշ աղբիւրներ ալ կը գործածէ այս մասին մէջ, բայց նաեւ էական աղբիւր մ'այլ Համարած է զԱգաթանգեղոս. ուստի եւ այս ժամանակի պատմութեան երաշխաւորութեան մեծադրոյն մասն այս գրոց վրայ է, այնպէս որ Հայոց դարձին պատմութեան քննութիւնն՝ է միանգամայն Ագաթանգեղոսի գրոց վաւերականութեան քննութիւն: Այս

մտք են մեր այս գիտողութիւնք. ուստի ի բաց կը մնան մեր Հետազոտութիւնն այն կէտերն՝ որ Ագաթանգեղոսի գրութեան մէջ չեն գտնուիր:

Ագաթանգեղոսի գրոց վաւերականութիւնն առաջին անգամ խորին գիտողութեանց ենթարկեց Բուզանգեանն Սգիլդինե՛, որուն սուր գիտողութեանց շատերը ցայսօր իսկ զօրութիւն ունին, թէպէտ եւ Հեղինակը այն գրոց բնագրին եւ անոր Հայ մատենագրութեան մէջ բուն գրիցն անծանօթ էր: Իւր գիտողութեանց Հետեւութիւնն է՝ թէ այս գրոց մէջ կայ շատ բան ճշմարիտ եւ յարգի, բայց նաեւ շատ բան սուտ կամ առաւելական. եւ ինք զասոնք իրարմէ զատելու ոչ ջանաց: Դժբախտաբար այս Հեղինակին Հետեւող չգտնուեցան շատերը, որոնք այս նիւթոյս վրայ գրեցին: Այլազգ ալ անՏնար էր. վասն զի այնպիսի Հաստատուն եւ անվիճելի Հեղինակութիւն մին էր իրենց Համար «Տրդատայ քարտուղալը» որ յայտնապէս կ'ըսուէր¹. «Առաջին աղբիւր պատմութեանս է ժամանակակից եւ ակնաւորան առեւնադպիրն Տրդատայ Ագաթանգեղոս, ... նմին իրի աւելորդ է մեզ կրկին Հետազոտել», կամ յայտնադրոյս. «Չգրովնդակ պատմութիւն... Հաս-

¹ Acta Sanctorum Septembris Tomus VIII. (Ant-verpiae, 1762) pp. 295—319, եւ յնշին 380—413 Ագաթանգեղոսի յոյժ բնագրէրը հրատարակելով՝ հանգերձ ծանօթութեամբը:
² Հմմտ. Չամբան, Պատմութիւն Հայոց, Հատոր Ա. Վեհտ. 1784, էջ 359—420, եւ ծանօթութիւնք Բ. գրոց՝ էջ 613—679: Հմմտ. նաեւ Ա. Կերեանի, Ինքնական գործերը, Եւ:
³ Մ. Վ. Ա. Կերեան, Արևիկապար զարբ եւ Վայոթաշոտութիւն Սրբոց: Հար. Գ. Վեհտ. 1812, էջ 48 Եւ.:

տատութեամբ ունիմք յերկուց ժամանակակից եւ ակնատես զկայից Ազգածանագեղոս եւ ի Ձեռնորայ. իմոս որպէս վարդապետ յաւարտի Բնու-Սեան՝, Այսպէս նաեւ այլք:

Այս գորտու մէջ երկու Տեղինակք իրարմէ անկախ եւ գտանց իրարու գրութեանց ծանօթ ըլլալուն՝ այս միեւնոյն նիւթոյ վրայ զբաղեցան եւ գրեթէ նոյն Տեսեւութեան Տասան: Առաջինն՝ Է. Յ. Ա. Գաթրճեան՝ իւր Տիրութեան Պատմութեան երկրորդ Տատորին մէջ ջանաց ընդՏանուր պատմութեան Տես միարանել Տայ պատմութեան այս մասերը², եւ ապա ուղղակի Ազգածանագեղոս պատմական վաւերականութեան քննութիւն մ'ընելով՝ Տասաւ այս անտեսութեանց:

1. Գրոցս մէջ կը նշմարուի սակաւ ինչ անտեղեկութիւն թէ քաղաքական դիպաց եւ թէ եւկեղեցական Տեսխօսութեան ժամանակին, որուն մէջ գրած կը Տուչակէ ինք զինք: 2. Աւերաբանութիւն եւ չարաքանցութիւն շատ տեղ: 3. Կրօնաշնչան եւ զարմանալի բաներ պատմելու ցանկութիւն. այսպէս շատ բան ըստ Ս. Գրոց ձեւած է, ինչպէս՝ Հռիփսիմայ կոչուել: Տրդատայ խղզուկը ըլլաւ: Ս. Գրիգորի վերապէս ձգուելու պարագայքն են: — Սակաւ կը յաւելու թէ այս խիստ բանադատութիւնը միշտն է. Տոս միայն կրնայ յառաջանալ եւ ոչ յառաջ, ուստի եւ չի կրնար ընդ երկրորդութեան ինչ Տանգամանաց զեական մասունս պատմութեան շարք ջնջել³. Կամ, ինչպէս յետոյ դասեց⁴, զԱզգածանագեղոս «այն բազմաթիւ վիպարանութեանց կարգը պէտք է դասել՝ որոնց նաՏատակներուն գոյութիւնն ստոյգ, բայց պատմութիւնը սակաւ մասամբ կամ ըստ գոյացութեան միմեկ ստոյգ է»:

Ճշդիւ քսանեւ Տինգ տարի վերջը գրեթէ նոյն կարծիքը յայտնեց Կոթիշմիշ⁵, որուն Տանած Տեսեւութիւնն է՝ թէ սոյն գրոց մէջ կայ երեք վրեւանոր ուղղութիւն ունեցող աղբիւր, (բայց ի Կորեան գրքէն են.) 1. Պատմական աղբիւր մը կամ Աբու Գրիգորի, որուն մէջ են Ազգածանագեղոս պատմական մասերը⁶. եւ այս աղբիւրն ըն-

դիւր է եւ պատմական, թէեւ կան մէկը շատ մտութիւնք եւ վրիպակք են: 2. Այսպէս քննութեան Ս. Գրիգորի եւ Հռիփսիմանց, որ պատմական մեծ արժէք մը չունին: 3. Տեւիլ Գրիգորի⁷: Մեծան Տնտեսութեան վրայ Տեղեւանին անշատել իրարմէ՝ թէ որ մտք պատմական է եւ որը լոկ վկայարանական, վերջապէս Տրդատայ պատմութեան վրայ բաւական ընդարձակ «բարտեք» մը Տիւսած է Հ. Գ. Ա. Ալիշան իւր նորատու պեճագործ Այրբարդի մէջ⁸, ուր Տես Տեսաբարբական դիտողութիւնք կան, թէեւ դրուագին ընդՏանուր նկարագիրն աւելի ներբողական է: Կը թողում լինել ուրիշ երկրորդական գրութիւններն այս նիւթոյ նկատմամբ:

Թեպէտ այս քննութիւնք բաւական պարզեցին շարք պատմական այս նշանաւոր կէտին միտարութիւնը, բայց դեռ շատ բան կայ լուսաւորելու եւ պարզելու, եւ մեզ ալ «ցանկալի էր ի սկզբանէ Տանդիպիլ քաջի պատմաբանին»⁹. ուստի եւ այս նկատման դիտել Տեսաբարբութիւն միշտ Տեսաբարբական է, թէեւ քիչ բան նոր բովանդակէ: Իսկ մեր նպատակն է՝ ինչպէս ըստիք՝ պատմաբանական Տեսաբարբութիւն ընել շարք պատմութեան այս մասին, այլ ընդ այնչափ որչափ կայ ունի այս խնդիրն Ազգածանագեղոս գրութեան Տես. առով կարծենք կամբողջանայ սոյն գրոց նկատմամբ մեր ձեռնարկած Տեսաբարբութիւնը:

Ազգածանագեղոս իւր պատմութիւնը կը սկսի Արտասանայ կործանմանէն (էջ 29). եւ իւր այս պատմական մտք Տացնելով մինչեւ էջ 49 կը սկսի Ս. Գրիգորի նաՏատակութեանց նկարագրութիւնը: Այս մասին մէջ կը պատմել Ազգածանագեղոս. 1. Արտասան պայտուեցաւ յարաւրէք որ Սասանայ որդին էր, եւ Պարթեւք Տնազանդեցան: 2. Գոյժ եկաւ առ Խոսրով, որ էր երկրորդ տերութեանն Պարսից (Արշակունեաց), զի որ շարք թագաւոր էր՝ նա՛ երկրորդ Պարսից տերութեանն, 3. Արշակեց Խոսրով ի վրէժ Արտասանայ արեան ընդդէմ Ար-

¹ Ալեք. էջ՝ 70 եւ 71.
² Վիննա, 1852, էջ 167-180, բայց մտնանակ էջ 450-464, եւ 476-480.
³ Ալեք. էջ 476-477. § 118.
⁴ Հմմտ. Հարեալ Աբարդ, Գ. (1889) Թ. 13, էջ 48.
⁵ Agathangelus, S. 47-60.
⁶ Այս աղբիւրին կը վերաբերին ըստ Կոթիշմիշի. § 6 (25) — § 25 (37), § 34 (97) — § 37 (105), § 127 (377) — § 131 (383), § 132 (384) — 134 (390), § 141 (402) — 144 (408), § 144 (408) — 144 (409), § 149 (416) — 150 (419) — 152 (423), § 154 (426) — 155 (427), 155 (429) — 156 (429) — 158 (432) — 162 (442), § 168 (452) — 171 (456). — Այս տեղ է կը ցուցնէ յաւանական թարգմանութեան Տատան ներքին, իսկ Գրիգորի մէջ դրուած թուերը Տայ ընդգրկել (Տեւ) սպազորութեան էջերը:

⁷ Այսպիսիանական մտերն են ըստ Կոթիշմիշի՝ § 28 (57) — 53 (97), § 57 (106) — 111 (347), § 121 (364) — 121 (365), § 122 (366) — 126 (374), § 127 (375) — 377), § 131 (382) — 132 (384), § 134 (390) — 140 (402), § 144 (408), § 144 (409), § 145 (410) — 148 (416), § 149 (417) — 150 (419), § 153 (423) — 158 (424), § 168 (434), § 161 (439) — 162 (441), § 163 (441) — 168 (452), Գրիգորի են՝ § 111 (348) — 121 (364), § 121 — 122 (365), § 126 — 126 (375), § 152 (423).
⁸ Այս նկատման վրայ Տես Տեսաբարբ, etc. Laurance, 1978, pp. 16 — 28.
⁹ Հ. Գ. Ա. Ալիշան, Այրբարդ, Բնուարժէք Տայտատանայ, Վենետիկ, 1890, էջ 272 — 292.
¹⁰ Ալեք. էջ 373, Բ. 16:

տաշրի, եւ այս պատերազմները տեւեցին 10 տարիէն աւելի: 4. խորտոյ նենգութեամբ Պարսից կը սպանուի, եւ Յրբարտ Թունտտան կը փակուի: 5. Յրբարտ Հռոմայեցեաց օգնութեամբ կը սիրէ Տայրենի ամոռոյն: Այս կէտերը նշանաւոր մասերն են Աբգարմանգղեայ այս մասին պատմութեան, զոր բաւական մանր պարագայներով կը պատմէ: Այս ամենայն Տաննատեղով ընդհանուր պատմութեան հետ՝ կը տեսնենք՝ որ 1. շէրզ գ. եւ պատմական են. բայց եւ 2. Մթին եւ Տարեանցի, շատ դէպքեր ի մի ձուլուած, միով քանի՜ պատմութիւն բայց ոչ ակնարկի եւ ոչ խօսակցի, այլ է՝ լայն պատմագրող Տեղեանցի: 3. Թէ Աբգարմանգղեայ անմարտանմութիւնը Տաննատեղին օտար պատմութեան հետ՝ փոփոխակի զիրար կը լրացնեն եւ կը լուսաւորեն, Նախ՝ շատ գեղեցիկ վկայութիւն մըն է՝ թէ Տայ Արշակունիք երբեք գահ էին յետ պարթեւական Արշակունեաց: Այս ցեղը շատ մը գահակալ ճիւղերու բաժնուած էր, գիւսաորութիւնը մնալով բուն կենդրոնական ճիւղին՝ Պարթեւ Արշակունեաց: Պատմութեան այս մասը Տետազոտի աւելորդ համարելով՝, կը յիշեցնենք միայն որ սոյն կարծիքն ընդհանուր էր, եւ ծանօթ նաեւ Հայոց մէջ. եւ արդէն բուզանդ իւր «Մագըթաց, թագաւորներն Արշակունի գիտէ, եւ թէ «Կոչաց եւ Հայոց թագաւորայն մի ազգաւորութիւն էր սո՛հմին բնութեան»:

Հայ բնագրին մէջ մանրամասն չեն յիշուիր Արտաւանայ եւ Արտաշէր պատերազմները, բայց յոյն թարգմանութեան մէջ կայ ընդարձակ մաս մ'այս տեղ. որուն վրայ յետոյ կը խօսիր: Ըստ Հայոցն այս դէպքն եղաւ այսպէս. «Ընդ նուազել ժամանակի թագաւորութեանն Պարթեւաց, ի բառով տէրութեանն Արտաւանայ որդւոյ Վազարու, ի սպանանել զնա Արտաշէր որդւոյ Սասանայ, — որ էր նախարար ոմն ի Սասհր գաւառէ . . . արդ իբրեւ յետ մահուն Տասանելոյ գուժիս այսորիկ առ խորով թագաւորն Հայոց . . . թէպէտ եւ վաղ լուսակ զօրմն, ոչ ինչ ժամանեաց Տասանել յամբողջ գործոյն պատերազմի իրացն պատրաստութեան: Միջանկեայ եւ անկապ երեւցող նախագաւառութենէ մը վերջը՝, զոր քիչ մ'ետքը կը տեսնենք, կը

շարունակուի՝ թէ «Արդ ի միւս եւս ի գլուխ տարւոյն սկանէր խորով թագաւորն Հայոց գունդ կազմէ . . . գումարել զզօր Արշակունիք եւ Վրաց, եւ բանալ զգրունս Ալանաց եւ զԵրոյ պահակին, Տանել զզօրս Անաց, սասպատակ դնել ի կողմանս Պարսից, արշաւել ի կողմանս Ատրեստանի, մինչեւ ի դրունս Յարսի: Աւար առեալ զերկիրն . . . եւն,՝ Միւսելոյն ճոխութեամբ կը պատմէ մտանակիրը միւս մասերն ալ այս պատերազմին:

Արտաշէրն պատմութեանէն գիտենք Հայաստանի գ. զարուն սկիզբներն ունեցած վիճակը: Կարակալա Հռոմայեցեաց ինքնակալը (211—217 Յ. Ք.) արեւելք արշաւած էր. եւ խաբէութեամբ իրեն կանչեց Վաքար Ուռհայաստանի վերջին քրիստոնէայ թագաւորն, եւ Ուռհայաստան եղաւ նահանգ Հռոմական պետութեան: Նոյնպէս կ'ուզէր ընել զՀայաստան, եւ յարմար առիթ հայտնելով այն պարագայն՝ որ Հայոց Սանատուկ թագաւորը գժտած էր իւր որդւոյ հետ՝ կանչեց զինքն Տաշտեցնելու պատրուակաւ, բայց քոյն արգելեց գանկիկայ: Հայք զէր առին, եւ շարաշար խորտակեցին զՀռոմայեցի որոց զօրավարն էր Թելեթոս անձնապահ Տաշտեկայսեր՝ (216 Յ. Ք.): Կարակալա Պարթեւաց դէմ պատերազմ գրգռեց Ճշդիւ նոյն առնել, եւ ի սկզբնս յարողութեամբ մտաւ Պարթեւաստան, աւարեց Մարաստանի մեծ մասը, առաւ զԱրեղա եւ Պարթեւաց Արշակունեաց գերեզմաններն աւերեց, եւ ապա դարձաւ Եգիպտոս ձմերելու. բայց քիչ մ'ետքը սպանուեցաւ (217 Յ. Ք.): Այս պատերազմին մէջ Հայք Պարթեւաց կողմն էին, այնպէս որ Սատրիան «Տայկական եւ պարթեւական պատերազմ, կ'անուանէ զայն՝, եւ արդէն Հռոմայեցիք Հայաստանի մէկ մասն այրեացաւեր բրած էին: Կարակալայի յարողը Մակրինոս չըրցաւ Արտաւանայ դէմ դնել եւ Թմբշոյ բով երկու անգամ մեծապէս պարտեցաւ, եւ օտրպէսաւ խաղաղութիւնը գնէր: Իսկ Հայոց հետ խաղաղութիւն ընելով ազատ թողուց Հայոց դէնոյն՝ որ 11 ամեւ է վեր բանտարկեալ էր, թագ զրկեց Տրբար (Բ.) թագաւորն Հայոց՝ որ յարողեց իւր հօր տեղ, զոր Կարակալա բանտարկած էր

1 Հմեմ. այս նկատմամբ A. Gutschmidt, die Geschichte Iraus und seiner Nachbarländer. Tübingen 1888, VII, 172 Տ. Այս գիրքն արժանի է որ թարգմանութեամբ Թանթանայ Տայ Հասարակութեան, ինչպէս նաեւ օրին նշանաւոր ցրքի մ'ալ սասանեան պատմութեան՝ T. H. Nöldeke, Tabari's Geschichte der Perser. Leyden, 1879.
2 Բուզանդ, Գ. Գ. Է. էջ 14, 7 (պոս. վ. 1832):
3 Աբգար. էջ 80, 9—15:

4 Գիտն Կոստ. Էջ, 18 եւ 21. «Եւ զԹագաւորն Հայոց, զանգի գժտուլ էր ընդ որդեան եւր թագովք որն ինչն կէնք ինչն անպարտութեան թէ զերկրասպանութիւնն լուծանիցէ. այլ արար ընդ նմա՝ որպէս եւ ընդ Աբգարու: Բայց ոչ կէնք Հայք ի Տաշտեկայսութեան, եւ զբոլեցեան ի մտքս պատերազմի . . . Աւարեաց զԹեկրինոս զօրու ի վերայ Հայոց, որ կ'սկեալ շարաշար պարտեցաւ ի նոյնսն:»
5 Սպարթեմոս, ի Կարակալայ, 6: Հմեմ. Գիտն, էջ 18:

(11. 11. 11) = 1 + 210
Ներ՝ԱՐՔԱՐՔ՝

և. այնպէս մեռած բանտի մէջ: Տրգատ եւ առանձին Էրուստիանայի երկիրները (218 Յ. Բ.):¹ Ուրեմն խորհրդի մ. Ագաթանգեղոսայ այս թուակն վերջն ըլլալու է. եւ արդեամբ այս Տրգատ սակաւահեաց եղաւ, եւ մեռաւ յամի իրրեւ 221 (Յ. Բ.):

Խոսորդու. ստննն եղաւ այն մեծ փոփոխութիւնն որ Արեւելից ճակատագիրն որոշեց, պարիքն Սասանեան Հարստութեան կանգնելը (226 Յ. Բ.): Հոս կը սկսի Ագաթանգեղոսայ պատմութիւնն, որուն շքրել միարան է եւ արտաքինն. ըստ որում գիւրեմն թէ Արտաշէր Արտաւանայ յաղթելէն վերջը դիմեց ի Միջագետս եւ յԱսորիս, եւ իւր զէնքերը գարձուց Մարաց գէմ: Կուածեց այն երկիրն մեծ մասն է. եւ սպա յարձակեցաւ. Հչպատան, ուր փախած էին Արտաւանայ որդիքն եւ բազմութիւն մ'ի Մարաց: Արտաշէր յաղթուեցաւ չարաչար եւ փախաւ, եւ փութաց նոր զօրք տոյգլու: Այսպէս Գինոյ Կարառ² (229 Յ. Բ.):

Այս լիւրի միարանութեան Տեոս³ կան նաեւ. եւ դոյզն անմիաբանութիւնը: Ըստ օտարաց՝ Արտաշէր նախ արչաւեց ի Հչպա. ըստ Ագաթանգեղոսայ այնպէս կ'երեւայ թէ նախ խորով արչաւանաց սիկընն ըրաւ: Բայց այս անմիաբանութիւնը կրնայ մեկուսի կարծեմք այսպէս: Ագաթանգեղոս կը գրէ³. «Թեպէտ եւ վաղ լուեալ զօթմն, ու ինչ թափանց Հասանել յամբողջ գործոյն պատերազմի իրացն պարաստութեան: Յետ այնորիկ քուլեւ լինէր յէջնե տեղաց մեծաւ:

արմուճեմամբ, զի ոչ եհաս նմա գործել գործ. ի մեծ արմուճեմնէն եւ յիրացն վճարելոյ քուլեւ լինելու ելիւ լինէր յաշտեղիւր: Այս խօսքն ըստ ինքեան անկապ է, եւ անբնական թէ թէ կ'ընէ կը նշանակէ «գարձեալ անցեալ կեղալ լինէր յաշտարճ իւր» նախագատութիւնը, մինչդեռ վերն յայտնի ըլլաւ թէ «ոչ ժամանեաց յամբողջ գործոյն պատերազմի»: Կարծեմք թէ այս տողերու մէջ քուլեւ է Ագաթանգեղոսայ ընագիրը, ուր կը պատմուէր անշուշտ Արտաշէր արչաւեւն ի Հչպա, եւ թէ խոսորդ թէ եւ շէր պատրաստուած՝ ստիպուեցաւ գտնէ պաշտպանողական զիլք մ'առնուլ, եւ թերեւս ձեռնուած ժամանակը կրցաւ դառնալ իւր սեղն (ի Հարիէ «մեծաւ արմուճեմամբ եւ») եւ պատրաստուել յաշտող ստուղն իւր յաղթական արչաւանաց:

Հայոց թագաւորին օգնականաց մէջ կը յիշուին Աշուանք, Կիկիք, շիլքք, Հուք³, Կասպք «եւ այլ եւս որ ի սմին կողմանց» եւ Վիլք: Այս պարագայն երաշխաւորութիւն կ'առնու ուրիշ անթիւ նուագներէ՝ որոնց մէջ Հչպոց բանակին մէջ կը գտնենք այս ազգերը: Բայց զարմանքն այն է՝ որ չի յիշուիլ թէ Մարտ եւ Արտաւանայ որդիք փախած էին ի Հչպա (ըստ զորիմ կասեալ), մնասանց թէ կը յեղյեղուէ թէ Արտաւանայ ազգակիցք ՀՏեոսեւեցան խորովու Տրուէրի³, այլ Արտաշէր Հնագանգեղան: Թերեւս ստոյն աղօս յիշատակութիւն մ'ըլլայ Ագաթանգեղոսայ որչի մէկ խօսքէ³, ուր բաց ի յիշեալ ազգերէն՝ կը յիշուին «եւ որ ուսորտ ստորտ կեղալ Հասեալ էին ի թիկունս օգնականութեան նիղակակիցք գործոյն պատերազմի»:

Իսկ ի գալուստ բաժնի մասոյ, կը յաւելու. Ագաթանգեղոս³, զոր արմուճ կուտուր յոյժ, գումարտակ առնէր, զնոյն զօր կուէր, եւ եւս բարձր՝ քան զնոյն անպատակ սիրեալ զիւրմասնըն Աորոսեանսին³, եւ ի վերջէ կը յայտնէ թէ «Ան րոսն ստեպ ստեպ զայս օրինակ աւար առեալ, աւերէին զամենայն երկիր սահմանացն՝ որ ընդ Պարսից թագաւորութեամբ

¹ Գինոյ Կարառ, ՀԷ, 27. «Եւ պատերազմն որ զքուգաւու կը ընդգրկէ Հչպոց, զորքն քանք եղն ի վեր սմարճի վաղակալի լինէր կատարած բաժնի սու Տրգատ զեւոյ արքայութեան, որ ստակեցաւ սու նա. եւ մայր իւր քոր որ ընդ Տարսուստ սմարս 11 ի զեղաւ. ոչ՝ կողմակցաւ, եւ յետ սուսան ամենայն կողպոյ զկողմուս Հչպատան աշխարհէն ի քամբ զի գարեւալ սուներ Հչպո իւր (Տրգատայ) ի Գամբուր: Բայց զի արձանքն քոր սու ըստ սու աւանդ ի Համբուրայ ոչ ընդ սուսան, ուրք պատմուեց Պարսիկոսացիք էին որ յարձակեան ի Գամբուր եւնոյ՝ ոչ ըստ Հիլքի զիւր, Գ. 14 եւնոյ: Յետիւս կողմակցաւ ի Միջագետս, եւ ի Պարսիկոս: 2. Յ. Բ. Բ. «Պարսիկոսն Արտաշէր ստնն, յանգաւս առճեմ, ինքն գրուել զիւր արմուճեմն Պարսիկոսայ եւ ստննե սու Պարսիկոս եւ թագաւորք ի վերայ նոցա: Ի մտնէ սերեալ եկեալ ստնն եւ զուսճ խորովու: Եւս մտնուան Աղքարանդի Մանեանացայ զիւր արմուճեմն Պարսիկոսայ եւ Պարսիկոսայ եւ զայլը սղալց ունին Մանեանացիք պատերազմ արաւ. մինչ չեւ զմնմանս կործանելու արտի պատերազմն: Այլ մինչեւ այսպէս փախեմբեալ էին Արշակ Պարսիկոս յաննէ ի քաց թօթմ ախել մտարկեր զյաճ Մանեանացայ եւ կնոյս սղալց Պարսիկոսայ: ուր որդի ի Տօք առն զիւր արմուճութիւնն, որոց վերջն կնոյ Արտաւան: Այս Արտաշէր Պարսիկոս յարձակուեցաւ Պարսիկոսայ երկրուրք պատերազմը. եւ սպան զիւր արաւ ունոց զԱրտաւան... Ի Հչպա յարձակեալ. առստի սերեալ ի բնակոյց ստնն, եւ ի Մարաց եւ յորդոց Արտաւանայ որ զարձաւորք էին նոցա, գարեւա ի փախուստ որդեւ ստնն Հնագորք. քանի այլք գտանուլ ստնն յետ զարմարեղոսայ: քանի զարա պատմուեց զիւր արձակուեցաւ: զի զքուս մասն պատերազմ ոչ մնաց Միջագետսց, այլ եւ Արտաւոց. եւնոյ: 3. Արշակ. էջ 30, 5-15:

¹ Ագաթ. էջ 30, 16 (ուր յայտնուեալ կ'ըսուէ. «Ի փա եւս ի զուր արքայ եւնոյ») — 33, 25:
² Ագաթ. էջ 30, 23. եւ 104, 25: Կուլեւ լինի որ այս անուան նիստմամբ ըսած իրազմութիւնը յետոյ կը ստանանք:
³ Ագաթ. էջ 31, 25-32, 22. «Չէ թէ կըսուէ եւ կը կնքն ի մեծն արմուճեման փասն բնութեան եղալարմութեան սղալստճօմն, զի Հնագանգեղան եւ ի ծառայութեան մտնի Հնագանգեղան թագաւորութեան Սասանացոյն, եւ ընդ նոյն արմուճեման: զի Երտաւանու եւ զիսպան արտաբան իւր ի բնեանց սահմաններէ թիկունս կեղեցին... ստակուլ առճեմն եւ սղալուեցան եւ նախարարք եւ նախարարեալք Պարսիկոսայ ոչ լինին ունեւորք. զի միամտեալ եւ Հասանեալ եւ նաւանուլ էին ի աւերութեան Արտաւան կեմն»:
⁴ Ագաթ. էջ 32, 23-33, 2:
⁵ Ագաթ. էջ 32, 24:
⁶ Ագաթ. էջ 35, 8:

և իշխանութեամբ էր, Այսու կը փակուի խորտու աղաւանաց պատմութիւնը:

Եթէ համեմատեմք արտաքին պատմութեան հետ՝ կը գտնենք որ պատերազմը չէր լինաց Արտաշէ 229ին կրած պարտութեամբը: Պարսիկք նորէն զորացած կը շարունակէին աւերել զՄիջագետս, և Աղեքսանդր Սեւերոս ստիպուեցաւ պատերազմի ելել Պարսից դէմ (230—234): Սեւերոսայ բանակն երեք առաջը բաժնուած էր. մին ի Միջագետս, միւսն Պարսկաստան մտաւ, և երրորդն եկաւ յօգնութիւն դաշնակից Հայաստանի և մտաւ ի Մարաստան: Հերոդոտոս¹ պատմածը ըստ մասն միարան է Ագաթանգեղոսայ. վասն զի կը գրէ այս պատմագիրը թէ այս արշաւանքը յաղղ չեղաւ. և զորաց երրորդ բաժնի² որ յառ նշանաւոր եղաւ ընդդէմ Արտաշէ ըրած յաղթութեամբք՝ ստիպուեցաւ ետ դառնալ, և քաշուեցաւ Հայաստանի լեռներն՝ ուր շատ փոսագեցաւ: Բայց ըստ Լամբրիտայ³ և այլոց պատմագրաց, Աղեքսանդրոս շքեղ յաղթութիւն ըրաւ Պարսից դէմ, և ետևուա Միջագետայ այս մասերը՝ զոր Հեղոդոս արագղս թշնամաց ձեռք թողցած էր: Սակայն Գերմանաց ըրած խլորտունքը զինքն ստիպեցին չլուծ դառնալ (234 Յ. Բ.): և Պարսիկք ընձնած ըլլալով խաղաղութիւն ըրին, և Հանգարտ կեցան ցամա 238: Հայ գուեղ մ'ալ իբրև դաշնակից գնաց Աղեքսանդր Սեւերոսի հետ պատերազմելու ընդդէմ Գերմանաց:

¹ Հերոդ. Զ. Ծ. 5. « Երբև առաջ բաժանել զզորս խորհրդով բարեկամաց իւրոց. և զմին առաջեր զիմ եղեալ ի հիւսիսական կողմանս՝ երթալ յայտարար Հայոց որ բարեկամ Հռոմայեցոց թուեր, և (սնտի) արշաւ յերկիր Մարսի... Բարևս էր խորհուրդ Աղեքսանդրի, որով թուեր. այլ զիպեցաւ ի խորհրդոյն. քանզի սրբի որ առաջեցաւ ընդ Հայոս, հազիւ հազ և գնուարտս անցեալ ընդ գեճոցակ և գեճուարին լեռնին արտարքին, (թէ պէտք եւ՛ զի գնաւ և ա մտնաւ ի զիսոց կայր՝ զի բայցն ինք էր նմանորոշն) թողցեցաւ յայտարար Մարսոս, որ յայտարար և պարտագրեց արտր զհազում զիսոց, և կուտար և փոստարտուս ըլլալ իբրև. այս եղև իբրև որ զայսին Պարսից, հաւ ի թիկնին օղակուսն թե՛ս արշալի և մարտի. այլ ոչ զերբ ամենին վաճաղ վաճաղել զՀռոմայեցոս. ևն: »

² Ա. Լամբրիտայ. Աղեքսանդր Սեւերոս, 55. « Այս անուա պարտաւտութեամբ զինք ի Պարսոս, և յաղթել Արտաշէ որ զարտապէն այս էր ամենայն արքայից, » և ձերբակտ արձանագրաց մէջ կը գտնենք (առ Լամբր. 36) թէ « Չարալուսն ի Պարսից քննուեցաւ և փոստարտեց: Չարալուսն Միջագետայ որ լքեալն էրն ի գեճոցակ զարտարքայ արանց, վերստի կալալ: Չարալուսն արքայ հզոր արքայաճէր և անուարտ արքայաճէր փոստարտու եւն. » և այն պատմագիրը կը գրէ թէ մ'աղբ (36) թէ « Ետարտութեամբ ի պատմ ի նին իբրև և ի Մարսիկոսայ և Տինդուսոց ոչ ի ձեռք Քրոսոս զիպեցայ, և ի Լեւորիկն ի նմա Վարդա Մարտիկոս իմաստայ նորայ ևս: և Հայո՛ր ի նմա Եւսնայ Պաշտանայ: » — Հմմտ. Ջորճիան, V, 18, 19:

³ Ա. Լամբրիտայ. 61. « Այս ամենայն բաժանիքը արտա արտար. Մարտիկոսայ ի Գերմանայ Աղեքսանդրոս էր. և այն մտնուածք ի Հայոց, յիւսիսայեցոց (Ordreouens) և ի Պարսիկայ. » — Չարդրիանուս, Ե. Ե. « Այսու կարգեալ ևս յարարեալ զինքն՝ ժողովէր զամենայն զորսն, և անցեալ աներկիւղ ընդ կամարին ել իջալ ի պատերազմ ընդդէմ Գերմանայոց: Ահա զնայնցն նոր արարի »

Այսպէս Ագաթանգեղոս (Եղբ 34, 24—35, 7) այս արշաւանքը կը պատմէ:

Այս թուէն ետքն դնելու է կարծենք այն որան տարիները զոր Ագաթանգեղոս կը հաշուէ, ինչպէս վերը յիշեցնէք: Կուտնիստ և այլք կը համարին թէ այս ասան տարիները կը համապատասխանեն 328—237 տարիներուն, սկսելով Արտաւանայ առաջին արշաւանքէն ի Հայոս: Բայց կարծենք թէ այս չէ Ագաթանգեղոսայ միտքը, որ արդէն ինչպէս ցայս վայր բերած վկայութեանց մէջ տեսնուեցաւ. « Ի գաղուստ մին Դոսոս, » « Ի Դոս եւս ի գաղուստարոյն » ըսելով կը բաժնէ այն տարիները: Այս ժամանակի փոփոխութիւնը զմեզ մեծ դժուարութեան մը կ'ազատէ, ինչպէս քիչ մ'եղբը կը տեսնենք:

Այս արշաւանք առաջին շորս տարիները շատ նշանաւոր դէպք մը պատահած պիտի չլուցայ, մանաւանդ որ մինչև 238 հանգարտ և խաղաղ կեցան Պարսիկք՝ Հռոմայեցոց դէմ ձեռնարկութիւն մը չընելով: Սակայն քիչ մը վերջը յայրորդեց Արտաշէ Շապուհ Յ. (241—272 Յ. Բ.): և սկսաւ պատերազմ ընդդէմ Հռոմայեցոց, անշուշտ խորտու Հռոմայեցոց դաշնակցին արշաւանքներէն գրգռեալ: Դեռ Գորդիանոս կայսրը (238—244 Յ. Բ.) արեւելք չհասած՝ Մծբին և Խառանս անուեցան: Սակայն Գորդիանոս ետ առաւ զանոնք, ըստիպեց Պարսից զորութիւնը քանի մը յաղթութեամբ և Տիգրանի վրայ արշաւել կը սպառնար: Միջագետայ մէջ Արտոս գետի բով արուած ձակատով ստիպուեցաւ Շապուհ Տիգրանի իւր տերութեան խորքը: Սակայն քաղ արքայս սպանուեցաւ հոն Փիլիպպոս Արաբացիէն (244) որ կայսր հրատարակուեցաւ. և այս վերջինն ստիպուեցաւ խաղաղութիւն զնել Շապուհէն (244 Յ. Բ.): Ըստ Եւրոպայո՛, այս դաշնակց մէջ Հայաստան սպառ թողուեցաւ Պարսից առեւ. ասոր համաձիտ է և Չմարաս³, բայց սա կը յաւելու թէ երբ Հռոմայեցիք արանջեցին՝ Փի-

լազնութեան և գրիթէ ամենայն զորն Հռոմայեցոց, և նեռախորք Մարտուսոց անթիւ ի իսազնութեան, և արեւելուս Բուհայեցոց և Հայոց, յորոք կեց զնա զանգեալք էրն, և կեց բարեկամ և զմեակեց, և ամենք ի Պարսիկոս վարկեց կամ դերեալք, կամ ինքնակամ փոստարտու և կեկալ ծառայեին Հռոմայեցոց, »

¹ Յալուս Կաղիստոս, ի Գորդիանոս Գ., մանաւանդ 26. որ կը սխլէ թէ « յետ վարտարանն (Artaxanso) անշուս ամ և զՄարտոս ևն: » Հերոդոտոս, Ե, 8 ևն:

² Եւրոպ. Եղբ. Գամ. Ե. 25. և:

³ Յովհանն Կաղիստոս, Տարեգրութիւն, թ. 19. « Դարձեալ Փիլիպպոս կայսր զընդարկութիւն Հռոմայեցոց... արտր խաղաղութիւն ընդ Շապուհայ արքայի Պարսից սուսակ նմա զՄիջագետս և զՀայաստան: Այլ իբրև ետեւ թէ զիպեցալ Հռոմայեցիք ընդ կորուստ անխորհրդի, յետ առկա ժամանակի լեւալ զընդուս խաղաղութեան ա զնաւ յետս: »

լիպպոս ընդց դաշանց պս մասը: Այս վերջին կէտը լո՛կ առասպել Տամարեանս ոմանք¹, բայց պլըք թէեւ Հարիզանցուած սակալն ոչ անՏհիմն²: Կրնաք բռն թէ այս դաշանը գոնայ ազատութիւն արուեստ Պարսից³ Հայոց գէտ գործելու, եւ այլեւամբ պս ժամանակ վերջն է Խորովոյ մասը, Խորովոյ արշաւանց պատմութիւնը Տամանայն գտանք ջայլակար արարքն պատմութեան շրջու. ուստի եւ Ագամանոսիցայ պս մասը ճըշդիւ պատմական է: Միայն թէ չի յիշուիր⁴ ինչպէս այլոր նոյնպէս ալ Տոմ Բոյոյոյու Հոռոմայեցոց օգնութեան Տանիւն. բայց կարծենք թէ ազոտ յիշատակութիւն մը կայ այս խօսքերուս մէջ վերջին պատմականը նկատմանը թէ « մահաւանդ զի եւ ղչգ ԶՊՅՆ ի թիկունս եկեալ էին⁵ », Կարծենք թէ պէտք է իմանալ Տոմ « զօրք Տաճկաց, սուսթիւնը Հոռոմայեցոց այն բանակին նկատմամբ որ յԱսորիս եւ ի Միլագոսս կը գործէր, կամ թերեւս փրկիպոսի Աբեբոյոյ գնդերը նշանակէ. այս նշանակութեամբ բորորովն կը Տաստատուի այն Տաշին⁶ որ գրինք, այսինքն Խորովոյ արշաւանց վերջին տարին իբր 244 Յ. Գ. դնելով:

2. Յ. Ա. Գամբրձեան⁷ այս ամենայն յիշելն վերջը կը յաւելու թէ Պրոնտոն⁸ այլազգ կը պատմէ այս անցքերն. այսինքն թէ Արտաւան Գ. յետ մահուան Տրքասայ Բ. թագաւորեցոց վեր երջայնը Աբեբոյ Հայոց վրայ, որուն քով փախելու Արտաւանայ որդիքը: Այս պատմութիւնը թէեւ չ'ընդունիր նոյն նշանաւոր քննիչը, բայց կը յիշէ նաեւ զարմանք թէ « պատմէ նա զայն իբր ինչ է Հայոց պատմութենէն⁹: Պակայն Պրոնտոնի խօսքերը թէեւ միմի բարորովն այլազգ ալ կրնան Տասկոնի, այսինքն սոյն ինդրական մասն Արշակայ¹⁰ Հայոց Արշակունեաց Տիմարդրին վրայ առնելով: Պրոնտոնայ խօսքն է՝ « Բագաւան որ էր երբեմն Հայոց անդառնի ի նոցանց ազգ է, որպէս վրայէ Տնոց պատմութիւն: Քանզի իբրեւ:

կործանէր (καθελει) Աղէբանդը Մակեդոնացի զժագաւորն Պարսից, կացին մնացին Պարսք ընդ լո՛վ: Այլ Պարթեւք արատաբնայք ի Մակեդոնացեց ստարն զյաղթութիւնն եւ վտարցին զնոսս ի բաց եւ Տասին կարսն մինչեւ ցգետն Տիգրիս: Հանդարեցին Պարսիցք ընդ ինխառութեամբ սոցս ամն ՏինգՏարիւր, մինչեւ ցժամանակն՝ յորում Աղէբանդը որդի Մանայ թագաւոր եկաց Հոռոմայեցոց: Եւ յոյնոմ մ օմ Խորոնոյն Պարթեւց յԵրբոյ Եւր Աբեբոյ կարգեր արքայ Հայոց, որդի աբ Են ղոտոննիւնն Հայոց: Զի մի՞ ոք կարծիցէ զԱրշակունիս ի Հայոց սեռեալ, որք (Արշակունիք) զամն ՏինգՏարիւր մնացին խաղաղութեամբ երջայնութեան ազգատոհմին. (Ետցոյնն ծաղայուր.) Արքայն Հայոց ի մեծ Հայս նստէր, եւ անդասին ի կանուս ժամանակաց Տնազանդ էր ինքնակալին Հոռոմայեցոց ենն,¹¹ Հոս՝ յոյնոմ, պէտք է Պարթեւց պետութեան կանգնուելու ժամանակին վրայ առնուլ. եւ ասոր կը ստիպուի կարծենք նաեւ յարձրք խօսքեր: Աւստի կարծենք եւ ոչ Պրոնտոնիս անմիաբան է յայսմ¹², որուն ձայնակից են նաեւ. Զնարաս¹³ եւ պլըք:

(Շրուանդիւն)



ՈՐԳԵԳՐՈՒԹԻՒՆ

ՅԵՐԵՐ Մ' ՏԳՂԻՍ

(ՈՒՂՆՈՐՈՐ ԹՅՍՍԱՎԱՐԱՆՆԸ)

(Շրուանդիւն Եւր Բեր)

Գ.



Յի Երյիշելայ յարեւանք կատարուեցաւ շքեղ կերպով ասանց մասնակցութեամբ Արթուրի Եւր Գրքի խմբագրութեանց: Եւ այս պակասը նստ զգրպի շէր այնտեղ. Բաւոնից, Հան-

¹ Երպէս Tillemont, Hist. des emp. III, 564, ed Bruxelles, 1693.

² Կաթող., Agathangelus, էջ 48, ճ. 1:

³ Աբեբոյ. էջ 35, Զ-Յ:

⁴ Տիւղ. Պատմ. Հոր. Բ. էջ 179 եւ ճան. 1:

⁵ Պրոնտոն, Պատմ. Երեւանց Եւրոպական, Գիրք Գ. 1. Βασιλεὺς ἦν ὁμογενὴς πάλι τοῖς Ἀρμενίοις καρίστος, ἦπερ τοῖς ἀναγραφαιμένοις τῶν Ἰστοροցῶν τὰ ἀρχαιότατα δεδιήγηται... Πάροδοι δὲ Μακεδόνας ἐπαναστάντες καὶ τῆς πόλεως περιενομούνη ἐξήλασαν τε αὐτοὺς ἐνθὲνδε καὶ τὰ μέρη εἰς Τύριν ποταμοῦ ἔοχον, ἐπ' αὐτοῖς τε τὸ λοιπὸν ἐς ἑπτ πεντακταία ἔκιστο τὰ Περόων πέδωματα, ἕως Ῥωμαίοις ἡ Μαγαίας Ἀλέξανδρος βασιλεὺς γέγονε. καὶ τότε τις τῶν ἐν Πάρθοις βασιλέων τὸν ἀδεαφὸν τὸν ἀπὸ τοῦ Ἀρμενίου βασιλεύει πατεριστάσθω Ἀρσάκην ὄνομα, ὡςπερ ἦ τῶν Ἀρμενίων ἱστορία φησὶ. μὴ γὰρ τις Ἀρμενίου τοὺς Ἀρσάκιδας οἰεῖσθω εἶναι. κτλ.

⁶ Զնարաս Տորթիքը, ձի. 15 այսպէս կը պատմէ քովմարդը. « Արտաւոյ պարսիկ, որը յանձնառն է յանձնել ասճէ, զՊարթեւց արքայութիւնն առ Պարսիկ տանել եւ ինքը նոցա, յորն ամեն սերակ զաջ Խորովոյ: (Հմմտ. Գրիկ, Ձ. 8, ճ.) Զանգի այս Աղէբանդի Մակեդոնացոյ որպստար նոցա Մակեդոնացիք շէրայն ժամանակ արեւցիկ Պարթեւ Եւր Գրքի եւ պլըք սոցս: Եւ ընդգէմ որն ալ զոսանց պատերազմս զԹմանս երկուսէն: Երբեք նոցա զոսանց զամբարին նախ Արշակ (Պոսիդոն) զարթնէ Եւր թաց թթեմքն ի նոցանէ, եւ արեւր Պարթեւց եւ որդի Տրէ առ ինչ զարքայութիւնն. յորոյ վերջն եղն. Արտաւան, զոր զարքոր այս Արտաւոյ երկուսքն պատերազմը եւ ի մասնակցի արեւմտեան: Այս գիտնուի Հայոց ի պարտութիւն մնալէր Հայոց, Եւ Մարց եւ յորոցն Արտաւան, եւ զորստեղ լեւել Լաւոյր յինչն զարեւ զՄիլագոսս եւ զՄարց, եւ արտաւանը քրակէ անքն գամնիւն արեւաՏո, որ երբեմն ընդ Պարսից ինչամբ իմար էին: Երբեք ի Գամբր կայ արշաւը Արտաւոյ պարսիկան զորս եւ արարքը զՄիմի, Տիւնազանդի արեւիկը Աղէբանդոս ի խաղաղութիւն: Եւ յիբր առաջ զգրքն բանակալ, յերջ կոչմանց ի Գարսի արքայ (Աղէբանդոս): Բագաւոյ արեւմտեան ի Գարսի, բայց եւ զաբ կործանի Հոռոմայեցոց, ոչ կնէ եւ թէ նաեւ կործանի Եւր Գրքի Եւր ընդ ինչն Հայոց, եւ: »